

ԱՅՍՕՐ ԱՆՃԱՌ

Երգ *Տեառն...* Ներսիսի Հայոց Կաթողիկոսի ասացեալ յաղագս մեծի ուրբաբու գիտերին աւետարանացն:

Այսօր անճառ լուսոյն ծագումն ի
 փրկութեան մեր կատարումըն. խա
 նարհի ի վերնատունն ի սառե՛րական
 տօնից լըրումն. նախ քան զընթրիսըն
 խորհըրդոյ սփածաւ զէնջանկ արկոյն
 լուսոյ. եւ ջուր աւետալ ծառայաբար
 զոտըն լուանայր զանակերտանի:

Բանին հօր փառաց լուսոյ պետոնս
 մերձիլ յոտս ոչ ներէր. սյնըմ ձե
 ռաց որոյ են գործք երկնից երկինք եւ
 երկրաւորք. որով կուրաց աչըք բա
 ցան խուլք եւ համերք արձակեցան.
 որ վերածեաց զինքն ի ծովէն սաս
 տեաց ալեացն եւ լըռեցին:

Գըլխոյն ընտրեալ հօտին փոքուն սաս
 տէր զխորհուրդն ոչ գիտելոյ. որով
 դառնայր եւ հնազանդէր զոտս եւ
 զգըլուխս մաքրել մաղթէր. գըլխոյս
 ստէ չէ ինչ պիտոյ լուացումըն ջրոյ
 զի լուայեալ է. ոտիցրդ պետք են
 մաքրութեան յօգիլ ի գլուխըս սըր
 բութեամբ:

Դասուց իւրոց սշակերտաց զոր նախ
բանիւ վարդապետեսց. այսօր գոր-
ծող ըզձայրագոյնն եցոյց յինքեան
զխոնարհութիւն. սպասաւորեալ հո-
ղեղինաց այն ո՞ր անոտեսն է հրեղի-
նաց. տարեալ պաշտօն իւր ծանայիցն
այն ո՞ր պաշտին ի սրովբէից:

Եթէ տէրս ասէ էից և վարդապետըս
բոլորից. զաշակերտացդ եւ զծանայից
զտո՛րս լուացի ի՛ հնոյ աղտից. մի՛մեանց
եւ դո՛ւք համաբնո՛ւթեամբ ցուցէք
ըզնոյն խոնարհութիւն. բարձրացելոյն
ի կործանո՛ւմն եւ անկելոյ բնու-
թեանդ կանգնո՛ւմն:

Զո՞ր մաքրեցէր յաւանանին մաքուր
ձեռօք զտըս նոցին. եւ ուսուցեր
խոնարհութեամբ յաղթող լինել չար
հրպարտին. եւ զիմ լըւս՝ զտիղմըն
մէղաց աղանձօք սրբոյ գնդին. եւ
ըլլընացս ո՛ւղղեամ՝ զտօին խոնարհու-
թեամբ ելլէք յերկինս:

ՆԵՐՍԷՍ ՇՆՈՐՀԱԼԻ

Օրթի: Աւետարան Յովհ. ԺԴ. 16: Ամէն ամէն...
Վերջ ԺԷ. 1. եւ աւակեթեց իւր:

ԱՅՍՕՐ ԱՆՃԱՌ

Բան՝ անօրէնութեան... Եզին ի վերայ
իմ, տէր, տէր, մի թող՞ուր զիս:

Լից զօրէ՛ նարն մովսիսի զոր խօսե-
ցաւ ի սինայի. եկեր ըզգառն օրի՛նա-
կին և ըզբաղարջն ը՛նդ եղեգին. ըզ-
հինն ի նորժս փոխելով զըստուերն ի
ըյս ճշմարտելով. փոխան գառինն ին-
քը՛ն գոլով գառն աստուծոյ նը-ի՛րելով:

Ընդ բաղարջի՛ն հաց անխը՛մոր ետ
ըզմարմինն իւր զե՛րկնաւոր. ըզկուսա-
ծինն անսերմնաւոր զանապակա՛նն և
զհօգեոր. ընդ ոչխարի՛ն արեանն ու-խ-
տին ետ մեզ զարիւնն իւր ու-խտ կրկին.
Եւ եղեգան դառնա՛գունին փոխան
ըզվարս աստուածայի՛ն:

Թա՛գաւորն արարածոց զհացըն կե-
նաց ետ քաղցելոց. եւ ըզբաժակն ու-
րախարար որք յա՛դամայ տը՛րտմեցե-
լոց. այս նոր ուխտ է՞ իմոյ արեան փո-
խան հընոյ ուխտին արեանց. զո՛ր յի-
շատակ իմ ա՛ռնիցէք մինչե՛ւ եկից ես
մի՛ւսանգամ:

Ժողովեալքս ի քէն հայցեմք ընդ ժողովեալ մետասանին. որ զկենարարդքքո՞ մարմին բաշխեալ ետուր ընդ բաժակին. շնորհեա և մե՞զ տէր ընդ նոսին հաղորդ լինե՛լ քում սեղանին. կենաց հացիդ յոր փա՛փաքիմք և ըմպելււոյդ ո՛ւմ ծա՛րաւիմք:

Ի՞ յընտրելոց աշակերտացն յուգաս մեկնեալ ի սուրբ գառանցն. զբարձող մեղաց զգանն աստուծոյ՝ մատնէ՛ր ի մահ ընդ արծաթոյ. ի՛ յընթրիսն հոգե՛ւոր մերձի ժըպիրհն եւ նենգաւո՛ւրն. սւտելով ընդ վարդապետն յա՛ճախէ զխաբէութիւնն:

Լոյսըն խօսէ՛ր աղէրասլի խաւարելոյն վասըն գարձի. մի ոմն ի ձէնջ անէ՛ եղբարք զիս մատնելոց է առ ի մահ. պետրոս լուեալ զայն զարհուրէ՛ր եւ անկարկէ՛ր առ յովհաննէ՛ս. հարցանել թէ ո՛վ իցէ՛ դաւաճանող վարդապետի՛ն:

ՆԵՐՍԷՍ ՇՆՈՐՀԱԼԻ

Օրթի: Աւետարան Դուկ. 4, էք. 1: Մերձեցաւ տոն բաղ. Վերջ 65. խօսէին ի նա:

ԱՅՍՕՐ ԱՆՃԱՌ



ՆԵՐՍԷՍ ԵՆՈՐՀԱԼԻ

Է.

Նա Մովսէսին օրէնք լըցուց՝
 Ջոր Սինայի մէջ տըւաւ ցոյց՝
 Ճաշակելով օրինակ դառն,
 Բազարջին հետ եղէգը դառն,
 Փոխարկելով հինը նորին
 Լոյսի դարձուց ըստուերն խորին,
 Ու գառին տեղ՝ երկնահաճոյ
 Ինքը եղաւ «Գառն Աստուծոյ»:

Ը.

Փոխան հացին այն անխըմօր
 Տուաւ իր Մարմինը երկնաւոր,
 Մարմին անսերմ՝ կոյս ու անբիծ
 Անապական ու հոգելից,
 Փոխան ուխտի հին արիւնին
 Տուաւ իր Արիւնն իբր Ուխտ կըրկին,
 Ի՛ եղէգին տեղ դառնաճաշակ՝
 Աստուածային վարքն անուշակ:

Փ.

Տիեզերքի Տէրը զըթած
 Քաղցեալներուն տուաւ «կիանքի հաց»,
 Ու բախութեան բաժակն ալ նո՛յն
 Այն Ադամէն սորոմօղներուն .
 «Սա՛ Արիւնիս ուխտն է անեղ
 Հին զոհերու արիւնին տեղ,
 Իմ յիշատակս ըրէ՛ք անով,
 Մինչև նորէն դառնամ ձեր քով»:
 (Շարունակելի)

Փ.

Հետ դումարուած Մետասանին
 Կը խնդրենք մե՛նք ալ, Տէր, ինքնին,
 Դու որ Մարմինդ կենդանաձիր
 Բաժակին հե՛տը բաշխեցիր,
 Տո՛ւր որ անո՛նց հետ միամիտ
 Հաղորդ ըլլանք քու Սեղանիդ .
 Հացիդ փափաքն ունինք մեր մէջ՝
 Ի՛ ըմպելիիդ ծարաւն անշէջ:

Ի.

Ընտրեալներէն՝ սուրբ գառներէն՝
 Չատուած Յուդան այն անօրէն՝
 Մեղքեր բարձող Գառն Աստուծուն
 Դրամով ուղեց մատնել առուն
 Նենգաւորին մատներն կ'մօտին
 Սուրբ հոգեւոր այն ընթրիքին,
 Եւ իր Տիրոջ հետ ուտելով
 Կը նիւթէ՛ դա՛ւ մը անխոռով:

Լ.

Խօսեցաւ Լոյսը մեղմաբար
 Որ գայ դարձի հոգին խաւար,
 Կ'ըսէր, Ձեզմէ՛ մէկը, եղբարք,
 Ձիս պիտ' մատնէ՛ մա՛նու անարգ .
 Լըսեց Պետրոս՝ սիրտ ի սարսուռ,
 Առ Յովհաննէս կ'ակնարկէր լուռ,
 Հարցընելու թէ ո՛ր էր ան
 Դաւաճանողն ու խաբեբան:
 ԵՂԻՇԷ ԵՊՍ. ԴՈՐԵՍԱՆ